

Մէկ փոթորիկ մը որ նըմանն եղած չէր :  
Նառն ըն քններ . եղեգը վար կը պառկէր :  
Քանի դընաց՝ հովս ու քամին կատղեցաւ .  
Ելաւ կաղնին ու արմատով վար ընկաւ ,  
Ան կաղնին որ դընան ամպերուն կը դըպչէր ,  
Ու ոտուըներն ինչուան դըժոփք էր հասեր :

ՀԱՅՈՒԹԻՒՆ

## ԱՃԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ



Դինիւանէ աշգին վրայ աւոյի խութիւն :

ԱՌԵՒԵԼՑՈՅ Մէջ սովորական խօսք  
մը եղած է որ կ'ըսեն թէ աշխարհքիս  
երեսը եօթանասուն ու երկուս ու կէս  
ազգ կայ , ու աս կէս ազգը չինիւանէ  
ըսուածն է : Իս խօսքը թէպէտ կա-  
տակով կ'ըսեն շատերը , բայց ոմանք  
ալ կը հաւտան , ու կ'ըսեն թէ ամէն  
ազգին ալ թափթըփուքը կամդիրտը  
սեպելու է աս ազգը . ուրիշներ ալ  
կան որ ստոյդ տեղեկութիւն մը կը  
փափաքին ունենալու աս զարմանալի  
ազգին վրայ . անոր համար մենք ինչ  
որ կրցանք հաւաքել ասոնց վրայ՝ հի-  
մակուհիմա հոս համառօտ կերպով  
մը կը դնենք :

Հատ մարդիկ եղան որ Ախնկեա-  
նէներուն պատմութիւնը գրել ուզե-  
ցին , բայց գլխաւորներն են Արելմանն,  
Պորք , Վրամպ ու Վրոսսար . մենք  
ալ աւելի ասոնցմէ կ'առնենք գլխա-  
ւոր տեղեկութիւնները :

Իս թափառական ժողովրդեան գրե-  
թէ ամէն ազգ ու ամէն տեղ տարբեր  
տարբեր անուններ կուտան . Տաճիկ-  
ները չինիւանէ կ'ըսեն , Խտալացիք  
ծինիարէ , Գրեմանացիք շինայնէա ,  
Պաղղիացիք պրհէմին կամ էժէժսին ,  
Ապանիացիք ճիւանոս , Ինգղիացիք  
ճիւիլս : Անք ալ գրաբառի մէջ  
գնչուար բառը ասոնց համար ալ կը  
գործածենք . իսկ ռամկօրէն բոլո կ'ը-  
սեն ասոնց Հայաստանի զանազան  
գաւառներուն մէջ : Հիմակուան աշ-  
խարհագիրները , մանաւանդ Ալթ-

Այսինքն պահանջի կամ էգիդուալ :

Պրուն ու Ալալպի , աս կարծիքիս վրայ  
են թէ աս ազգին բուն հայրենիքը  
Հնդկաստանի Ախնտ գետին քովերն  
է , ու ան կողմերէն ելելնին հիմա  
չորս հարիւր տարիի չափ կայ կ'ըսեն :  
Իս բանիս յայտնի ապացոյց մը աս է  
որ արևելքի Ախնկեանէներուն լեզուն  
Հնդկաստանի լեզուներուն շատնման  
է . օրինակի համար հոս քանի մը բա-  
ռեր գնենք Հնդկաց սանսքրիթ լե-  
զուովն ու հիմակուան Ախնկեանէնե-  
րուն լեզուովը :

ՍԱՆՍԳՐԻԹ . ԶԻԿԵԱՆՔ .

Ը երա	Օ երօ	Գ լուխ
Ա ն ե ն ո ւ շ	Ա ն ե ն ո ւ շ	Ա ր դ
Ա ն ա ն ե ր է	Ա ն ա ն ե ր	Գ ի շ ե ր
Ա ն ո ւ ժ ի տ	Ա ն ո ւ ժ	Ա ր ծ ա թ
Փ ա ն ի ր	Փ ա ն ի	Գ ու ր
Տ ա ն ո ւ ս	Տ ա ն ո ւ ս	Ա տ ա մ ն
Ա յ շ է	Ա յ շ ի	Ա կ ն , ա չ ք
Պ ի ո ւ	Փ ո ւ	Ա ր կ ի ր

Այսայն թէ ամէն տեղ ասոնց լեզուն  
միակերպ չէ , ու մէկմէկէ շատ կը  
տարբերին . աս պատճառաւ որ շատ  
օտար բառեր առած են ան ազգերու  
լեզուներէն՝ որոնց մէջ կը բնակին :  
(Օրինակի համար , իրենց համբանք-  
ներուն տասը թուին մէջ կէս մը  
Հնդկաց ու Պարսից բառերն են , կէս  
մըն ալ հունաց . որ ասոնք են .

1 Ա յ ս	6 Ո օ վ
2 Տ ա ն ո ւ ս	7 Ա ր ծ ա թ
3 Ա յ շ է	8 Օ կ ն ո
4 Ա յ շ ի ր	9 Ա ն ե ր
5 Պ ի ո ւ	10 Տ է օ շ

Ա ե ր ե ն ա յ թէ Խտալացիի ու Ալա-  
լպի Ախնկեանէները մոռցած են ի-  
րենց բուն լեզուն , և ուրիշ նոր լե-  
զու մը հնարած են որ ճէրիցունցա կամ  
շինայնա կ'ըսուի : Իս լեզուին բա-  
ռերէն շատը իրենց քովէն շինած են ,  
կամ Ապանիացւոց ու Խտալացւոց լե-  
զուէն առած . բայց ասոնց նշանակու-  
թիւնն ալ փոխեր են , որպէս զի իրենք  
միայն կարենան հասկընալ :

Ոմանք կ'ըսեն թէ 100,000կ չափ

Ղինկեանէ կը գտնուի բոլոր Խւրոպա. մեծ մասը Տաճկաստանի, Որուսա- ստանի ու Շատրիայի մէջ. բայց 10 հազարի չափ ալ Գաղղիայի մէջ կայ. Շատրիա ըսուած գաւառը 3000, և Խնդղիա 18,000 :

Ղինկեանէները կրօնքի կողմանէ անտարբեր են, ուր որ երթան՝ հոն իրենց հաւատքն ալ կը փոխեն: Տաճ- կաստանինները մահմետական են, Խւրոպայինները ընդհանրապէս քրիս- տոնեայ:

Խւրոպա եկած ատեննին՝ առջի բե- րան կ'ըսեն եղեր թէ մենք Խգիպ- տացի քրիստոնեաներն ենք. երբոր Հիսուս ծնողացը հետ Խգիպտոս փա- խաւ, մեր պապերը զինքը չեն ընդու- նած կ'ըսէին, անոր համար դատա- պարտուեցան որ իրենք ու իրենց յա- ջորդները եօթը տարի թափառական կեանք մը անցընեն: Խւրոպացիք առ- ջի բերան չգիտնալով ասոնց ինչ մար- դիկ ըլլալը, հաւտացին ան սուտու- մուտ խօսքերուն, ու Ղինկեանէնե- րուն ամէն տեղ շատ արտօնութիւն- ներ տուին. բայց քիչ ատենէն բանը դուրս ելաւ, ու բռնած կերպերնին ամենական հակառակ ըլլալով իրենց ձեացուցած չարքաշութեանը, շատ տեղերէ վունտուեցան:

Ղինկեանէներուն շատը վրաննե- րով կը պտըտին տեղէ տեղ, երբեմն դաշտերու մէջ վրաննին կը դնեն, եր- բեմն ալ անտառներու մէջ: Ի՞նյաց տեղ տեղ, ինչպէս Ուաճառստան և ուրիշ քանի մը երկիրներ, մասնաւոր գեղերու մէջ ալ կը բնակին: Խորիմի Ղինկեանէներն ալ վրանաբնակ էին, բայց Որուսաց տէրութիւնը քանի մը տարիէ ՚ի վեր հրաման հաներ է իրենց որ տուն շինեն ու գեղերու մէջ կամ քաղաքներու մօտ բնակին: Ղինկեանէներուն հասարակ արհես- տըն է դարբնութիւն, մազ հիւսել, մուրացկանութիւն, խարէական կա- խարդութիւն և ասոնց նման ցած սովորութիւներ: Ղինկեանէները ու- րիշ արհեստներու ետեկ ալ կ'ըլլան,

ու շատ Ղինկեանէներ կան էրիկ մարդ ու կնիկ մարդ՝ որ գետերու աւազը կը լուանան՝ ոսկի հանելու համար: 1768<sup>են</sup> Ուարիա Ուերեզա կայսրուհին շատ աշխատեցաւ որ ասոնք երկրա- գործութեան վարժեցընէ, Ճար չե- ղաւ: ՚Այսպէս անօգուտ եղան Հով- սէփ կայսեր 1782<sup>են</sup> ըրած ամենայն փորձերը՝ զիրենք կը թելու համար:

Ուափառական պտըտելու սէրը այն պէս արմատացած է ասոնց տրտին մէջ որ քաղաքական կենաց ամէն վայելքը փուծ բան մը կը սեպեն: “ Ծեսայ, կ'ըսէ պարոն Պորք, քանի մը Ղին- կեանէի տղաք որ համալսարանի մէջ կը թուելով՝ շատ երևելի եղած էին. բայց ազատութիւն գտնելուն պէս՝ շուտ մը դարձան գնացին նորէն ի- րենց ազգականներուն հետ առջի թշուառ ու թափառական կեանքը անցընելու,, :

Ուափառական Ղինկեանէներուն կը նիկները աւելի կը ճանցուին՝ իրենց կեցած երկրին ժողովրդեան մէջ ստէպ մննելով. ասոնց պաշտօնն է հմայու- թիւն՝ ընելը ու կորսուած կամ ապա- գայ բաները գուշակել: Խւ աս բանս շատը ձեռնահմայութեամբ կ'ընեն, այսինքն ձեռքին գծերուն կամ գծա- գրութեանը նայելով. շատն ալ բակ- լայ ու լուբիա բանալով, մարդու մը կը զուրցեն իր բնաւորութիւնը, մր- տածմունքը ու բաղդը, որ շատ ծի- ծաղական ու անխելք բան է: Կ'ըսեն թէ ասոնց մեծ մասը բնութեամբ շատ խելացի ու սրամիտ ըլլալով, ա- նանկ վարպետ են իրենց արուեստին մէջ որ կը ճանճնան մարդուս բնաւո- րութիւնը իրեն դէմքին գծագրու- թենէն. ուստի շատ զարմանք չէ որ կը գտնուին ասոնց խօսքին հաւտա- ցող պարզամիտ ու դիւրահաւան մար- դիկ, մանաւանդ գեղերու մէջ: Ուո- վորաքար երբոր ասոնցմէ մէկը կը սկսի իրեն գուշակութիւնները ընել. ընկերներն ալ կը սկսին գողնալու խա-

զող, հաւ, կամ ուրիշ ինչ որ գտնեն : Գերմանիայի ու խտալիայի ռամիկները կարծեն թէ ասոնք իշխանութիւն ունին կախարդութեամբ մէկը մէկալը կապելու, ու կախարդուած մարդիկը արձըկելու : Ոինկեանէներուն մէկ արհեստն ալ երաժշտութիւն է . էրիկ մարդիկ նուագարան կը զարնեն, կնիկ մարդիկ ձայնով կ'երգեն . ու աղեկ զօրաւոր ձայներ շատ կը գտնուին մէջերնին : Ի՞րեւէքի քաղաքներուն մէջ նոր ռամկական երգ մը կամ խաղ մը ելլելուն պէս՝ առջի երգողները ասոնք կ'ըլլան : Ի՞նդ հանրապէս թափառական Ոինկեանէներուն կնիկներն ու տղաքը՝ միայն ցորեկ ատեն իրենց բնակարանէն դուրս կ'ելլեն . իսկ էրիկ մարդիկ օրն 'ի բուն քուն կ'ըլլան, ու գիշերը կ'ելլեն պտըտելու :

Տեղ տեղ Ոինկեանէները մէկ գըլուխ մը ունին, ամէնքը հեզութք անոր կը հնազանդին, ու իրենց ըրած աւարներուն Ճիշդ հաշիւը կուտան անոր, ինքն ալ ամենուն իր ուզածին պէս կը բաժնէ . ասիկայ ուսին վրայ մէկ խարազան մը ունի՝ որ իր իշխանութել նշան է, ինչ որ մէկը Ոինկեանէի մը հարցընելու ըլլայ թէ ինչո՞ւ այսպէս կը պտըտիք ու մէկ տեղ մը չեք նստիր, պատախան կը լսէ թէ մեր պանդխտութե ատենը դեռ չէ լմընցած :

Այսեն թէ Ոինկեանէները ամէն հիւանդութեց մէջէն երկուքը միայն կը ճանչնան, այսինքն ծաղիկն ու վարդախտը՝ . բայց ասոնք ալ իրենց այնչափ վնաս չեն տար՝ որչափ որ կուտան իրենց կեցած տեղւոյն ժողովը գերեանը : Ի՞ս ալ գիտնալու բան մընէ որ թէպէտ և ասոնց անունը գողելած է, ու կարծիք ալ կայ թէ ինչուան տղաք ալ կը յափշտակեն ու կը տանին, սակայն մարդակեր են ըսողներուն խօսքը սուտ կ'երենայ, կամ թէ ամէն Ոինկեանէներուն վրայ պէտք

չէ առնել . վասն զի ասոնց վրայ գրող սպանիացի, գաղղիացի ու անգղիացի երեւելի պատմագիրները ամեն եին այսպիսի բան մը չեն յիշեր :

Բայց ստոյգ է որ չկայ ազգ մը որ ասոնց պէս անգութ ըլլայ : Ալխորշին քաղաքականութենէ, հպատակութեան ու աշխատութեան անունն ալ չեն ուզեր լսել . ու համարձակ կրնայ ըսել մէկը թէ ոչ իրենց խղձմըտանքը և ոչ քրիստոնէութիւնը, որ զիրենք այնչափ կը պաշտպանէ, ազգեցութիւն մը կ'ընէր ասոնց վրայ, թէ որ իրենց վրայ չտեսնէինք որդիական ու հայրական սիրոյ նշաններ :

Ի՞ս բանական սիրոյ նշանները տեսնելով՝ պէտք է որ քաջալերուին ընկերասէր ու մարդասէր անձինք ամէն ջանք ընելու, որպէս զի Ոինկեանէներուն կեանքն ալ մարդկային կենաց ձամբան մտնէ : Ի՞րդէն աս վախճանիս համար երկու ընկերութիւն հաստատուած է . մէկը Գերմանիայի մէջ, մէկալն ալ Ի՞նդղիայի Այութամիթոն քաղաքը, որ աս բանս գլուխ տանելու մեծ փոյթ ունին : Օ անազանդըպրոցներ բացին, ու հոն զիրենք կը վարժեցընեն աշխատութե, երկայնմտութեան և սիրոյ, ու կամաց կամաց անբարերարները սկսեր են իրենց աշխատանքին պտուղը քաղելու : Վրոպպա Ի՞նդղիացին շատ ջանք ըրաւ Այութամիթոնի ընկերութիւնը ծաղկեցնելու, որ աս օտար ժողովրդեան վիճակը լաւցընէ . մասնաւոր գիրք մըն ալ շինեց աս բանիս համար, որուն մէջ կը հաստատէ թէ Ոինկեանէները կրնան կատարել ամէն պարտքերնին, ու քաղաքական կենաց բարիքը վայելել : Եւ թէպէտ իրենց կրօնքի, ընկերութեան ու բարոյականի կողմանէ, ունեցած վիճակնին խիստ խեղճ է, բայց յուսահատելու ալ չէ :